

Դաւիթ Փիլ., 80, 10-12 ՅՍտոր., Զեռ. Թ. 1894.
 «Բայց ի հարցման ուրուք «Դրբ թէ ասից ոք զմարդ՝
 զսահման արուեստի, զո՞ր կենդանի բանաւոր մահկա-
 աւրինակ եթէ ասից ոք, նացուղ (գլ. դ). նաեւ յաղ.՝
 զինչ է մարդ, լիով պա- զոյաց. ժ. «մարդ գոյացու-
 տասխանեալ ասէ. «կեն- թիւն իմ նշանակէ ոչ վայ-
 դանի բանաւոր մահկա- րապար, այլ գոյացութիւն՝
 նացու»:
 կենդանի բանաւոր մահկա-
 նացու¹»:

Համարելով այս հատուածներից առաջինը
 քաղուած Արիստոտելի Յաղագս մեկնութեան
 թարգմանութիւնից, Նիկ. Ադոնցը կարծում է,
 որ Դաւիթ Փիլիսոփայի մեկնութեան մէջ այդ
 հատուածը կարող է լինել լոդմիջարկութիւն²:
 Ակայն, ինչպէս տեսնում ենք, կան եւ ուրիշ
 հատուածներ, որոնք կապ ունեն Յամբոլիքոսի
 Ստորոգութեանց մեկնութեան հետ: Ուստի՝ ան-
 հաւանական է ինձ թւում, որ վերոյիշեալ հա-
 տուածը Դաւիթի մեկնութեան մէջ լինի լոդմի-
 ջարկութիւն, այլ պէտք է ենթադրել, որ Դաւիթ
 Փիլիսոփան, ծանօթ լինելով յամբոլիքեան խմբի
 թարգմանութիւններին, օգտուել է նրանցից իր
 մեկնութեան այն մասերում, որոնք որոշ առըն-
 չութիւն են ունեցել արիստոտելեան իմաստա-
 սիրութեան հետ:

Այս ենթադրութիւնը խիստ կարեւոր է
 Դաւիթ Փիլիսոփայի ժամանակի որոշման համար:
 Յամբոլիքեան խմբի երկերը, ինչպէս գիտենք,
 յունաբան երկրորդ շերտի թարգմանութիւններ
 են եւ թարգմանուած են 576 թուին: Եթէ
 ընդունենք, որ քերականի մեկնիչ Դաւիթ Փի-
 լիսոփան օգտուել է այդ թարգմանութիւններից,
 կարող ենք վստահօրէն եղակացնել, որ նրա
 մեկնութեան ժամանակը պէտք է դնել յունա-
 բան երկրորդ շերտի թարգմանութիւններից եւ
 այդ թուից յետոյ: Թրակացու քերականութիւնը,
 ինչպէս տեսանք, պատկանում է յունաբան թարգ-
 մանութիւնների առաջին խմբին եւ թարգմանուած
 պիտի լինի Պիտոյից զբքից ու Փիլոնի երկերից
 առաջ, ուրեմն ամենաուշը վեցերորդ դարի առա-
 ջին կիսում: Դաւիթ Փիլիսոփայի մեկնութիւնը
 եւ թրակացու քերականութեան թարգմանու-
 թիւնը, ինչպէս տեսնում ենք, ծագել են յունա-
 բան դպրոցի զարգացման տարբեր շրջաններում:
 Խսկ այս փաստից բղխում է ինքնին, որ քերա-
 կանի մեկնիչ Դաւիթ Փիլիսոփան չէ կարող լինել

¹ Դաւիթ - Ալեմպիոդորոսի խմբի երկերում մարդու սահմանում մասնաւութիւնը մասնաւում է՝ «կենդանի բանաւոր մահկանացու մասց եւ հանձարց լոդմունակո» (Սահմ. իմ., էջ 136, Առաջ. հինգ, էջ 217 եւն):

² Տե՛ս «Արուեստ Գիտնիսեայ», էջ CLXIII:

թրակացու քերականութեան թարգմանը: «Նիկ.
 Ադոնցի ուսումնասիրութիւնից եւս երեւում է,
 որ այս եղակացութիւնը հաստատւում է նաեւ
 Դաւիթի մեկնութեան բովանդակութեան քննու-
 թեամբ (տե՛ս «Արուեստ Գիտնիսեայ» CLVIII,
 CLXVIII, CLXXVI): Այսպէս՝ Թրակացու քերա-
 կանութեան մէջ վանդ եւ փաղառութիւնքառերը,
 որ միեւնոյն ասլաճին բառի թարգմանութիւնն են,
 Դաւիթը հասկացել է, որպէս քերականական՝
 տարբեր եղներ. գերանուն բառը, որ յու-
 նարէն, ձնառանուն բառի թարգմանութիւնն է,
 Դաւիթը հնարաւոր է համարել մեկնել, որպէս
 թերանուն: Այս օրինակներից իսկ երեւում է,
 որ նա թրակացու թարգմանը չէ: Ընդունելով
 թրակացու քերականութիւնը յունաբան դպրոցի
 հնագոյն թարգմանութիւններից մէկը, հաւանա-
 կան կը լինի նաեւ ենթադրել, որ այդ թարգ-
 մանութեան հետ միասին կարող էին լինել եւ
 քերականի հնագոյն մեկնութիւնները: Անհնարին
 չէ, որ Դաւիթ Փիլիսոփան եւ Անանուն կամ
 գողոս մեկնիչը օգտուել են ոչ այնքան քերա-
 կանութեան յունական մեկնութիւններից, որքան
 այդ հայերէն մեկնութիւններից, որոնք գոյութիւն
 են ունեցել նրանց ժամանակ, սակայն մեր ձեռքը
 չեն հասել:

Երիւան:

ՊՐՈՓ. Յ. ՄԱՆԱՆԴԵԱՆ

(Շարումանելի):

ՆԵՐՍԻ ԼԱՄՊԻՐՈՒՆԵՑԻՈՆ

ՃԱՌ ՅԱՆԱՌԱՎԱԿ ՈՐԴԻՆ

Ներսէ Լամբրոնացին զրա՞ծ է ճառ մը
 յորդին անառակ:

Ա. Արտաքին ապացոյցներ:

ա. Ինձի ծանօթ են հինգ ձեռագիր օրի-
 նակներ, որոնք կը բովանդակեն ճառ մը յա-
 նառակ որդին հետեւեալ սկզբնաւորու-
 թեամբ. «Եւասէ (Յիսուս) առն միոջ էին եր-
 կու որդիք ու ասէ կրտսերն ի նոցանէ...»:
 Զանազան առակք ի Քրիստոսէ խօսեցեալը՝
 զանազան ունին եւ զհայեցուածս խորհրդոց՝
 յորոց՝ որք ի նմին տեառնէն լուծան, զիւ-
 րաւ ձգեն զմեղ յինքեանց հաւանումն»:
 Այս օրինակներէն մին կը գտնուի Երու-
 սաղմի Ս. Յակոբայ Մատենաղարանը թիւ
 154 ճառընտրին մէջ (գլ. ձԱ, էջ 700),
 որմէ արտագրութիւն մը բարեհաճեցաւ

ինծի հայթայթել ազնուօրէն Բարդէն եպ. Կիւլէսէրեան տեղեկութիւններով ի միասին: Այս ընդօրինակութիւնն է որ արդ աչքիս առջեւ ունիմ եւ կը հրատարակեմ: Երկու օրինակ պահուած են Ս. Ղազար Միթարեաններու Մատենադարանին մէջ: Երկու օրինակ ալ, ինչպէս Հ. Ն. Ակինան կը տեղեկագրէ ինծի, իջմիածնի Մատենադարանին ձեռագիրներու բաժնին մէջ ամփոփուած են՝ թ. 1247 թղ. 161ր—174ր (ՃԴ. դարէն) եւ թ. 124, թղ. 215 (1281ին դրուած):

Այս հինգ ձեռագիր օրինակներու երկուքին՝ Երուսաղէմի եւ իջմիածնի (թ. 1247) խորագիրները Ներսէս Լամբրոնացին կը ճանչնան այդ ճառին հեղինակ: Առաջինը կը գրէ՝ «Սրբոյն Ներսէսի եպիսկոպոսի Տարտոնի Յառակս տէրունի» (եւ ասէ առն միոջ): Իջմիածնի թ. 1247 օրինակի խորագիրն է՝ «Ներսէսի եպիսկոպոսի ի Ղուկայ աւետարանէն (եւ ասէ առն միոջ):»: Իջմիածնի թ. 124 եւ Ս. Ղազարի Երկու օրինակներու խորագիրներն ինծի անծանօթ են, հաւանականարար սակայն պիտի ունենան համանման վերնագիր:

բ. Մեր Մատենադարանին թ. 249 ձեռագիրը, որ կը բովանդակէ Վեցօրեայք Բարսպի, Բարթողիմէոսի եւ Մատթէոսի (գրուած 1720ին) թղ. 1ր. հետեւեալ կարեւոր տեղեկութիւնը կու տայ՝ «Մեկնեաց (Ներսէս Լամբրոնացի) այլ եւ զիկիրս Սողոմոնի զիողովողն եւ զիմաստութիւնն: Այլ եւ Երկուսան մարգարէիցն եւ զտէրունական առական եւ զլուծունս զրոց դժուարիմաց բանից զկաթուղիկէիցն, զներբողեան Ողոյին սրբոյ գալստեան եւ վերավոխման Աստուածածնին եւ զրեաց զմարդակազմութեան զիրսն եւ այլ ճառս ներբողականս ի տօնս տէրունականս» (Տաշեան Հ. Յ. Ցուցակ Հայ Զեռ. Մատ. Միթ. ի Վիեննա, 1895, էջ 639): Այս խօսքերու հեղինակն, որքան ալ Սնառակի ճառը անուանէ չի մատնանչէր, սակայն անտարակոյս կ'ակնարէ զայն «զտէրունական առական» խօսքով:

գ. Վերջապէս նաեւ Հ. Ալիշան (Սիսուան էջ 191, ծն. 4 եւ Հ. Զարբհանալեան (Հյկ. Հին դպրութեան պամ. Գ, ապ. 1897, հատոր Ա, էջ 659) լամբրոնեան այսպիսի գրութիւն մը զիտեն:

թ. Ներքին ապացոյցներ:

ա. Լեզուի եւ գաղափարներու մեծ նմանութիւն կայ Անառակ որդւոյն ճառին եւ Լամբրոնացւոյ ուրիշ գրութիւններու միջեւ: «Ներսէսի եպիսկոպոսի Տարտոնի Կիլիկեցւոյ խորհրդածութիւն վասն ուղղափառ հաւատոյ եկեղեցւոյ, որ ի սուրբ երրորդութիւն եւ ի տնօրէնութիւնն Քրիստոսի» Երկին (տպ. Վենետիկ 1847) 5—9 էջերուն եւ Անառակ որդւոյն ճառին մէջ մեծ նմանութիւն կայ (Վերջինս քիչ ետքը):

ԽՈՐՀ ԲԳԱ ՖԱՌԱՅԻ ԹԱՐԱԿԱՆ

Էջ 5—9:

Եւ ո՞ւր երեւեցաւ զղջումն, ասիցէ ոք արդեօք. 'ի նոյն ինքն յեղամ եւ 'ի ծնունդո նորա, որպէս զիէ իմաստումն. «Նա զնախաստեղծն զհայրն աշխարհի զմիայն հաւատատեալ պահեաց, եւ փրկեաց զնա 'ի յանցանաց իւրոց». իսկ յորդիսն՝ յԱրբահամ եւ 'ի տում իւր, 'ի Մելքիսեդէկ, 'ի Յոր եւ յայլս 'ի հեթանոսաց, ըստ որում գրէ առաքեալ. «Հեթանոսք որ զօրէնս ոչ ունէին, բնութեամբ զօրինացն գործեցին»: Արդ նոքա որք իմանալի մտացն հաւանէին, ճանաչէին զիմանալին Աստուած, եւ լուսաւորէին 'ի ճառագայթից նորա. իսկ որք 'ի զգայարանաց եւ 'ի հեշտութենէ մարմնոյ զերէին, օտարացեալք յարաքէն՝ բանսարկուին կամաց տային զանձինս 'ի գերութիւն. եւ այսպէս յաճախեալ մարմնասիրութիւնն յաշխարհ՝ պակասեաց զիտութիւն Աստուծոյ. եւ զրեթէ ամենեքեան զայս մտացն, որում անկ էր 'ի վեր հայել, զդայարանօք ընդ սոսորինս ցնդեցան, եւ սատանայի պատրանացն ծառայեցին, թիւրեալ զրնութիւնս յիւր բնական զեղոյն վայելչութենէ. եւ արարին զսատանայ բազմապատիկ մեղօքն չարախոս իւրեանց առաջի Աստուծոյ. իբր թէ կամօք սիրեն սոքա զչարութիւն, որ արտաքոյ է բնութեանս, որպէս եւ ինքն սիրեաց. եւ էր վկայ նորա ստութեանն ամենեցուն անխարար ընդ մեղս բերին: Յոր զի արդար երեւեցաւ մարմնով, 'ի հարցանելն Աստուծոյ՝ նորա պարսպելոյն տայր զնորհն, եւ ոչ արդարոյն անձնիշխան կամացն, յորմէ եւ խայտակեալ պարտեցաւ:

Արդ թիւրեցան մարդիկ ինքնիշխանութեամբ յուղիղն չաւզաց՝ հաւանեալք պատրողին, եւ զտիզմ մարմնոյն հեշտութեան արկեալ քող հոգւոյ՝ խաւարեցուցին զիմա-

նալույն հայեցողութիւն։ սակա որոյ եւ բարեկացաւ Աստուած՝ 'ի վերայ նոցա, ըստ առաքելոյ։ «Յարկութիւն եւ սրտմտութիւն Աստուծոյ՝ 'ի վերայ ամենայնի որ զործէ զշար»։ Եւ էր բարկութիւնս իրաւամք, զի էր կար նոցա հպել հոգւով յիմաստս Աստուծոյ՝ 'ի յօրանալն մարմնով յիրս աշխարհիս։ բայց ոչ կամեցան, եւ եղեն ատեցեալք յԱստուծոյ վասն զհողի սպանանելոյ՝ 'ի մեղս մարմնոյ, եւ գտան մեռեալք, ըստ առաքելոյ, «Մինչեւ մեռեալն էաք՝ 'ի մեղս մեր»։ Ուստի եւ արգել արդարութիւն նորա զողորմութիւնն յայնցանէ որք ոչ խնդրեցին (Ղ) նոյն։ զի անկար էր, որպէս եւ կափուցելոց աչօք ի քաղցրութիւն լուսոյ նայելն։ Իսկ յառաջանալ զարուց ժամանակացն երեւեցան ոմանք՝ որք սկսան հայել՝ 'ի բնութեանս ուղղութիւն, եւ բացատրել՝ 'ի նմանէ իմաստիցն քննութեամբ զարտաքուստ մտեալ զվատթարութիւնն։ որք եւ սահմանեցին անիրաւութիւն հոգւոյ զչարութիւնն՝ է զորս՝ 'ի նմանէ ծնունդ արդարութիւնն, զառաքինութիւնն, եւ զորս՝ 'ի նմանէ ծնանի, եւ այնպիսի ջանալ տնօրինել զսահմանադրութիւնն ոչ կարացին տիրապէս ճանաչել, թէ թոյնք սատանայի խառնեալ ընդ մեղ ստիպէ առնել զանիրաւութիւնն։ այլ միայն նայելով՝ 'ի կամս հոգւոյս ճգնութեանն անօրութեամբ՝ անիրաւութիւն եղին նմա զմեղս։ զի՝ 'ի պահելն զբնութիւնս ուղիղ, եւ՝ 'ի պատահելն մեղաց՝ զղմամբն ցուցանիմք՝ թէ արտաքոյ բնութեանս սայթաքեցաք. եւ զառաքինութիւնն արդարութիւնն, զի ուրախ լինելն՝ 'ի նոսին յայտնէ բնական կիրս, եւ բնութեանս՝ ըստ ուղղութեանն ներգործութիւն. ըստ այնմ ցուցանին զգործս օրինացն դրեալ՝ 'ի սիրտս իւրեանց վկայութեամբ մտաց իւրեանց, եւ յանդիմանեալ զմիմեանս՝ 'ի խորհրդոց իւրեանց։

Այսպիսի վկայութեամբ մտաց եւ առանց ուսման դտաւ. 'ի մէջ նոցա քաղաքական օրինք, իշխանութեան կարգ, բարւոյ գովութիւն եւ չարի պատուհաս եւ համառօտ ասել, օրինացն կամաց որ յԱստուծոյ՝ լրումն, որ քան զամենայնս օգնականք էին մտացն իմաստութեան եւ վերհայեցողութեան, որով եւ ինդրեցին զԱստուած ունել ըստ բնականս կամաց փափաքման, եւ նմա վասն ստեղծանելոյն եւ նախախնամելոյն չնորհ ունել պաշտամամբ։ Սակայն ոչ կարացին զճշմարիսն գտանել զի հաճեցաւ իմաստութիւնն

Աստուծոյ ոչ ճանաչել աշխարհի իմաստութեամբ իւրեանց զԱստուած, որպէս զի մի պարծեսցի մարմին առաջի նորա. բայց մարդիկ զաստուածսիրութեանն փոյթ ոչ թողին անպառուղ, այլ առին՝ 'ի պաշտօն զորս եւ սիրեցին, եւ յորոց օգուտ ունել վարկանէին. եւ այս է՝ 'ի տեսանէ ասացեալ խոկումն անառակին, որ մտածէր. «Յարուցեալ զնացից առ հայրն իմ»։ քանզի ընթացքն է սոցայառաջանալն՝ 'ի բարեգործութիւնն եւ յաստուածսիրութիւնն։ Եւ տես, զի նախ նա խորհեցաւ զալ առ հայրն եւ ընթացաւ, եւ ապա հայրն տեսեալ զնոյն՝ 'ի հեռուստ՝ ընդ առաջ եկն եւ զթացաւ. այսինքն զի նախ մարդիկ խնդրեցին ունել զԱստուած եւ զիտել զարարիչն իւրեանց եւ զնախախնամիչ, եւ ապա երեւեցաւ Աստուած նոցին եւ ծանուցաւ, զի մի տեղի զացէ բանսարկուն բամբասել զԱստուած որպէս առ Յոբն. իրը թէ ակամայ եւ բռնի ուղղեաց զմարդկան փրկութիւնն, որ էր զրկումն անձնիշխանականի բնականս մեր ստեղծուածոյ. ուստի գտանէր եւ իւր դատելն անիրաւութիւնն. վասն զի կարելի էր Աստուծոյ եւ զնա ակամայ՝ 'ի պատժոց ճողովրել. այլ զի մի այս լիցի, արդարութիւնն Աստուծոյ թոյլ ետ՝ յորժամ կամեցաւ անձնիշխանս՝ զմեղանչելն, եւ վատել զամենայն գանձս առաքինութեան անառակութեամբ։ Եւ յորժամ խոկաց զառ նա գարճն եւ ընթացաւ, ապա ընկալաւ եւ յայտնեաց զգթութեան չափ սքանչելի։ Եւ մինչ հեթանոսք սովեալք աստուածսիրութեամբն՝ 'ի հայրենի տունն բարւոք կարգօք ճանապարհ արարեալ փութայինն, նախահողակին Աստուած զիրկութիւննոցին՝ 'ի բերանս մարդարէիցն նախաճառեալ նշանակէր ուրուկանօք առակաց, զանիսուլ՝ 'ի չարութեանն հօրէ. իսկ անառակ որդին որ գայր առ հայրն, եհաս ճանապարհաւն մինչեւ յօդդ՝, ուր զշրջանս աստեղաց եւ լուսաւորացն քննեալ առ՝ 'ի գտանել՝ 'ի մէջ նոցին զարսրիչն՝ ել՝ 'ի յերկրէ, անց ընդ ծով, կոխեաց զտարերս, եթող զղարդս սոցա, եւ հասեալ յեթերդ՝ այլ ոչ կարէր յառաջել. յոր հայեցեալ՝ 'ի բարձանց՝ 'ի սրբութենէ իւրմէ Հայրն երկնաւոր՝ 'ի հեռուստ գթացաւ, եւ յարուցեալ եկն ընդ առաջ նորա, անկաւ զպարանցաւն եւ համբուրեաց. այսինքն՝ զի ընդ բնութիւնս խառնեալ սիրով՝ մարդացաւ. քանզի համբոյրն՝ միութեան է նշանակ՝ 'ի ձգմանէ սիրոյ. եւ այս եղեւ ներմարդու

թեամբ Բանին Աստուծոյ ՚ի սրբոյ կուսէն . ուստի յայտնեալ մարդ յաշխարհ՝ տնօրինեաց մարդկան աղջի զիրկութիւն . եւ տընօրէնութիւն զայս վարկանիմ : Քանզի ցուցաք նախ ՚ի բանս՝ թէ մարդիկ ծանեան զբնութեանս ուղղութիւն , եւ բացատրեցին զչարն ՚ի բարւոյն ուղղակի , զոմն անուանեալ անիրաւութիւն կամացս եւ զոմն արդարութիւն . սակայն ոչ կարացին արդար լինելովն յանիրաւութենէ խոտորել : Մի արդեօք զի ո՞չ կամեցան . եւ ապա ընդէ՞ր գովեցին զարդարութիւնն եւ պատժեցին զչարութիւնն . ահաւասիկ յայտ է զի կամեցան զինեն արդար , եւ այնը աղադաւ գովեցին զնոյն . բայց սակայն զղաւաճանիչ բանսարկուն զինի ունէին , որ զինէր զօրէնս իւր զչար՝ հակառակ օրինաց մտացն նոցա , եպերէր եւ դերէր զնոսա յօրինաց մեղացն վիհա՞ն անդամոց մարմնոցս հարկաւոր կրիւք : Սակայն նոքա ոչ կարացին ճանաչել , թէ այս նորա է դաւաճանութիւն . այլ միայն անիրաւութիւն եւ չարութիւն եղին բնական հողուոյս զյանցանսն . եւ թէ ո՛չը որ առիթ լինէր սորա անիրաւելոյ զինքն , տպիտացան :

Եկն բանն Աստուծոյ համբուրեալ զբնութիւնս եւ ընդ մմա խառնեալ . որպէս զի դայս , զոր մարդիկ վկայեցին արդար զոլ բնաւորապէս եւ ոչ կարացին արդարանալ , պահեացէ ՚ի բնական արդարութիւնն՝ եւ զչայր մեղացն կարելի էր մարմնաւորացս պահել եւ տկարացաք ՚ի խարանաց թշնամոյն , պահեալ՝ ՚ի գլուխ հանցէ , եւ զարդարութիւն օրինացն ՚ի վերայ մեր ափուեալ՝ դատապարտեցէ ընդ խարեցելոցս զիարողն , որպէս զրէ առաքեալ . «Վասն այսր խորհրդոյ հաւատամք զրանն մարմին եղեալ , որ եւ բնակեաց ՚ի մեղ» . զորոյ մարմին լինելն «Ոչ ոք յիշխանաց աշխարհիս այսորիկ ծանեաւ . զի թէ էր ծանուցեալ , ոչ արդեօք զտէրն վառաց ՚ի խաչ հանէին» , որպէս առէ առաքեալ : Այլ էր այս խորհրդոյ իմաստ առ Աստուծ ծածկեալ յամենայն եղականացս , ՚ի հրեշտակաց ասեմ եւ ՚ի զիւաց եւ ՚ի մարդկանէ . զի հրեշտակաց ՚ի ձեռն եկեղեցւոյ յայտնեցաւ . եւ դեւք թէ զիտէին ոչ մարտնչին ընդ նա որպէս ընդ մարդ , զեթէն ՚ի մէջ զնելով որդիութեանն Աստուծոյ , եթէ աէր վառաց զնա զիւէին :

բ . Ներսէս Լամբրոնացին իբրեւ իրապէս բանիրուն ճարտարախօս խոհականորէն նախընտրած է ճարտարասանութեան ինչ ինչ

եղանակներ ու կերպէր : Ծանր խնդիրներ առառածարանօրէն կը չօշափէ , նոր եւ վեհ գաղափարներ լլջօրէն իր ունկնդիրներուն կամ ընթերցողներուն շատ անդամ իրենց լիակատար սահմաններով կը պարզէ , սակայն երբեմն կամ կարծես անոնց վրայ թմրութիւն մը կը նշմարէ եւ կամ իր սիրալ նոր աւիւն մը կը հրդեհէ եւ յանկարծ անսպասելիօրէն կը դիմէ յանդաւոր խօսքերու (Հմմտ . Հանդէս Ամսօրեայ 1925 , էջ 326) : Այս երեւոյթը կը տեսնուի նաև Սնառակի ճառին մէջ , թէեւ շատ ցանցառ : Ահա օրինակ մը՝

«Այս արտաքին պատկեր բանիս անկարգ է , Զի ոչ երբեք անկար է՝

Դարմանողին կերակրիլ յայնմանէ

Որով զանասունսն զարմանէ» :

Լամբրոնացւոյն Անառակի ճառն ընդօրինակուած է Երբուաղէմի Ս . Յակոբեանց վանքի Մատենատարանին թիւ 154 ձեռագիր նարընտիրէն : Մեծփորիկ ձեռագիր մըն է ասիկա , գրուած բոլոր եւ ընթացիկ նօարով մը , 1737—1739 , ո՛չ ճարտար գրչէ մը , եւ յետոյ՝ նոր կազմով բաժնուած չորս հատորներու , անշուշտ զիւրատար ընելու նպատակով , փայլուն եւ տոկուն թուղթի մը վրայ գրուած է Երկսիւն , սիւնազծերը կարմրով , ինչպէս նաև վերնազիրներ , եւայլն :

Գրիչն է եւ ստացողը՝ «Կեսարացի մահատեսի Յովսէփի որդի սուվայճի կամ թէ նախաւ , Սուրբ Յակոբայ միաբան Տէր Եղիա վարդապետ» , որ իր ընդարձակ յիշատակարանին մէջ կ'ըսէ թէ սկսայ «ի զրել զսուրբ Գիրքս՝ ի ՌՃԶՋ թվին , Յոնիսի ամսոյ , յաւուրն երեքարաթի , որ էր ձայնն ԱԶ եւ տօն Կոստանդիանոսի թագաւորին , եւ աւարտեալ ի ՌՃԶՋ թվին՝ Յուլիսի Երեք , յաւուրն ուրբաթու , յաւուրն Երկուց Սրբազն վեհից զիտապետաց՝ Սրբոյ Աթոռոյն Երուաղեմի եւ Կոստանդնուպօլսոյ՝ Տեառն Գրիգորի Աստուծածարան եւ սրովրէակենցաղ Հայրապետի . եւ Տեառն Յօհաննու Աստուծածարան վարդապետի» : — Քիչ ետքը զրիչս իր եւիր գրչագրածի մասին այս տեղեկութիւններն ալ կ'աւելցնէ : . . . «Փարտաւոր անձն իմ անարժան զարմս կեսարեան ծնեալս ի Կոստանդնուպօլիս առ գրան մէծի կերպահ աթոռոյս եւ Երկնանման տաճարաշէն ուխտիս սրբոց Յակոբեանց առաքե-

լոց Տեառն եղբօր եւ որդւոյն Զերեթիայ, առնուամբ եւեթ Եղիա՛ վարդապետս, որ ահա. իկ. ամ, եւ այլ աւելի փանաքի միաբան գոլով ի սուրբ տունս, ո'րքան նուաստ կարողութիւնս իմ բաւեաց՝ ի կարօղ տուչութենէն Աստուծոյ, զարհեստն իմ սուվաճութեան եւ նախաշութեան ոչ երբեք արգելի յառացուցանելոց որքան պատահեցաւ ի սուրբ տունս մեծ գործն եւ յարտաքոյ տանս վախի Եղեալ մլքերաց սրբոյ տանս։ Եւ որքան պարագէի ի մարմնաւոր գործոյ, ձեռնարկեցի ղձեռն իմ անարժան եւ անարհեստ ի գործ գրագուլթեան, որպէս տեսանի ահա զիրքո՞ որ կոչի ճառընտիր. պատմութիւնք եւ ներբողեանք սրբոց, եւ տէրունական տօնից։ Եւ զայնս զըեանս զոր զրեցի իմովս անարժան ձեռամբ եղի ի յիշատակ առ դրան սրբոյ մենաստանիս, վասն մեղսամած հոգւոյ իմոյ՝ եւ ծնողացս եւ համայն զարմից իմոց կենդանեացս եւ ննջեցելոց»։

Ճառընտիրիս զրութիւնը խակ է, աւելորդ կիտադրութիւններու չուայլում կը տիրէ. քիչ չեն նաեւ սխալներ եւ վրիպակներ Եղիա վարդապետի գրչէն, որոնք թերեւս վերագրելի են իր խակութեան եւ ոչ թէ այն օրինակին, որմէ ընդօրինակած է ինքն։

Լամբրոնացւոյն Անառակի ճառը կը դառնուի այս թիւ 154 ձեռագրի. «Երկրորդ հատորին» մէջ։

ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԿԱԾԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՏԱՐ-

ՍՈՒՆԻ ՅԱՌԱԿՍ ՏԵՐՈՒԵՆԻ

(ՅԱՆԱԿԱՎԱ ՈՐԴԻԿԱ)

Եւ ասէ, առն միոջ էին երկու որդիք եւ ասէ կրտսերն ի նոցանէ ցհայրն, հայր տուր ինձ բաժին որ ինչ անկանի յընչիցդ։ Եւ նա՛ բաժանեաց նոցա զիեանսն։ Զանազան առակը ի Քրիստոսէ խօսեցեալք, զանազան ունին եւ զհայեցուածս խորհրդոց, յորոց՝ որք ի նմին տեառնէն լուծան, զիւրաւ ձգեն զմեղ յինքեանց հաւանումն։ Որպէս (որո)մահյն՝ սուաջինն եւ երկրորդն, եւ զգուշանալ ի խմորյն, իսկ այս առակք՝ ըստ կարգի երեքեանս անառակ որդւոյն եւ տնտեսին, եւ մեծատանն։ Նա՛ եւ այլք ի նոյն աւետարանչէ ասացեալք ոչ ունին ճանապարհ լուծման ի Քրիստոսէ, յաղագս որոյ եւ քննողք՝ զանազան տեսութեամբ ի վերայ սոցին նային զի ոմն առնու ի սմա զարդարս եւ զմեղաւորս եւ ոմն՝ (զ)հրեշտակս

եւ զմարդիկ, եւ ընդգէմ դայ տեսութեանն ի դէմս արդարոց, զի ոչ ոք ի մսեղեաց արդարանայ առաջի Աստուծոյ, կամ կարէ ասել՝ թէ զպատուիրանօքն ոչ անցի եւ սա՞ անդէն ի տեղւոջն, պատուիրա(նա)զանց դաւաւ, ուսուցեալ բարկութեամբ եւ նախանձու, ընդ եղբօրն փրկութեան եւ ո՞ ոք է յարդարոց՝ որ ոչ ի չնորհ տրիցն Աստուծոյ վայելեաց. որպէս այս տրտնջողս ասէ՝ թէ ուլ մի ոչ ետուր ինձ. իսկ եւ ի հրեշտակաց օտար է նախնաձելն ընդ ումեք փրկութիւն, որոց աստէն ի բանիւ վկայէ Քրիստոս ուրախութիւն ունել ընդ մեղաւորաց փրկութիւն եւ նախանձու բեկեալն անբաժէ յուրախութիւնէ, յորժամ զնախնաձելոյն պատիւն ակնարկէ, թէեւ զինքն հարստահարէ եւ զի այս՝ ընդդիմակք են կանխաւասողացն մեք՝ հայիմք ի սմա՝ զհրեայս եւ զհեթանոսս առակեալ եւ այսու՝ ի կարդբանիցդ առակս յարի ի վերայ որոց ասացաւ։ Քանդի ի մերձենալն առ Քրիստոս մեղաւորացն՝ տրտնջէին փարիսեցիքն եւ զի զկատարեալ փրկութիւն մեղաւորացն որ լինելոց էր՝ ոչ կարէին պարզ բանիւ լսել նոքա առակաւս կերպարանէ թէ այժմ ուտեմ ընդ նոսա, հանդերձեալ եմ փոխանակ նոցին մեռանել եւ ի բաշխելն իմ ձրի նոցին զարդութեան չնորհն յայնժամ զրովանդակն ալրտաք փսխիէք զձեր նախանձու դառնութեան, որով եւ խաւարեալք ի փրկութիւնէ իմմէ հրաժարէք։ Եւ զերիցութիւն որդւութեանս հրէից ուսանիմք ի գրոց, որդի անդրանիկ իմ իսրայէլ ասաց Աստուած եւ Քրիստոս այլուր՝ առն միոջ էին երկու որդիք, ասէ ցառաջինն՝ երթ այսօր գործեալ յայդուջն. նա եւ յելլից իրացն թողում ասել՝ զնախնակարութիւն, յանդրանկացն խոսեմ՝ եւ ի կրտսերացն՝ արժանաւոր լինելն որպէս զԱբէլ ի սկզբանն քան զկայէն եւ Յակով քան զեսաւ եւ զփառէս՝ քան զԶարա եւ Եփրեմ՝ քան զՄանասէ եւ զԴաւիթ՝ քան զիւրան եւ Սողոմոնն քան զԱզոնիա։

Արդ¹ երկուցս որդւութիւն բացատրեցաւ ի միմեանց առ Արքահամաւ. զի յիշ բաժանելոյ լեզուացն, եւ ցըելոյ աղզաց, նու առ զանդրանկութիւն յաստուածանօթութիւն, եւ հաւատացեալ յԱստուած համար ըեցաւ նմին յարդարութիւն, իսկ կրտսել

¹ Ասկէ կը սկսի Խորհրդածութեան հետ եղած Կամաց Կամաց նութիւնը։

զկնի նորա՝ աղդ հեթանոսաց, եւ խնդրեալ սմա զբաժին յընչիցն՝ զառ յապայ օտարութիւնն ցուցանէ, որ զեռ եւս մերձ էր հօրն եւ նա բաժանեաց նոցա ըզկեանսն։ Հաւասար տայ երկուցն զժառանգութիւն ճշմարիտ ստացուածոյն, որ է՝ նոյն ինքն՝ աստուածածանօթութիւնն, ընդ նմին՝ եւ զմարմնական հանգիստ եւ գոանեմք առ Արքահամու՝ (զի) բաղումս ի հեթանոսաց աստուածածանօթս, զի Փարաւոն՝ եւ Արիմելէք ի յափշտակելն զՍառայ զԱստուած ի վերայ բանից իւրեանց անուանէին եւ որդիքն Քետայ, ասէին ցնա, թագաւոր ոմն դու յԱստուծոյ ես ի միջի մերում. նա՝ եւ Մելքիսեդէկ, այնքան էր յաստուածպաշտութիւնն, մինչ զի Արքահամու նուազութեանն՝ լրումն ետ օրհնութեամբն ըստ առաքելոյ եւ չերեւի առ նովաւ կոտպաշտութիւն, եւ ոչ Յունաց փիլիսոփայութիւնն ըստ ճշգրիտ ժամանակագրութեան քննողացն։ Արդ՝ առին զբաժին աստուածպաշտութեանն առ Արքահամու՝ եւ աղդը հեթանոսաց՝ հաւատար նմին սակայն՝ ոչ մնացին առ հայրն եւ. ընդ նովաւ, այլ որպէս ասէ, Յետ ոչ բաղում աւուրց ժողովեալ զամենայն կրտսերոյ որդույն. զնաց յաշխարհ հեռի. եւ անդ վտանեաց զինչս իւր, զի կեայր անառակութեամբ։ Ոչ յետ բաղում աւուրց ասէ։ Քանդի որպէս ասացաք, առ նովաւ լուսաւորեալք աստուածգիտութիւնն, յետ փոքր ժամանակի՝ նուազեցաւ ի հեթանոսաց, եւ վտան այնր Աստուած՝ ասէր առ Արքահամ թէ չեւ է լցեալ չափ մեղաց Քանանացոցդ, զի զու՝ իրաւամբք ժառանգեցես զերկիրդ։ Քանդի ունէին զաստուածանօթութիւնն որպէս յայտնեցաք ի Մելքիսեդէկ, եւ յայլսն ունէին՝ եւ բարեգործութիւն, զոր ցուցին առ Արքահամ, եւ առ իւրսն՝ յընդունելն զնոցա զպանդիստութիւնն, բայց հանդերձեալ էին սահել յայսպիսի բարութենէ եւ չափ մեղացն՝ լցուցանել, եւ այս՝ ոչ եղեւ յընդ յերկար ժամանակ, զի Ղարան կուռս ունէր, եւ քուրմք էին Փառաւոնի ի սովու որ առ Յովսեփաւ եւ այսպէս հեռացան ի զիտութենէն Աստուծոյ, եւ մեղքն անկաւ միջնորմն ընդ այն՝ զերկինս և զերկիր լուռ եւ վտանեցաւ աստուածգիտութեանն ստացուածք՝ յանառակ կենաց, քանդի հեշտախտութիւնն զառաջնորդական միտսն կուրացուցեալ՝ հեռի զտանի յԱստուծոյ որ ի սիրա բնակէ; Եւ իրբեւ սպառեաց զամենայն եղեւ սով սաստիկ յաշխարհին

յայնմիկ, եւ սկսաւ ինքն՝ չքաւորել։ Որպէս յագեալն՝ չէ սովեալ, իսկ յորժամ յագեցութիւնն զնայ՝ սով տիրէ, այսպէս ի յաճախել առաջին մարդկան՝ յանառակ գործս, եւ յանիրաւ վարս ունելով զաստուածածանօթութիւնն՝ չէ սովեալ։ Իսկ առ սակաւ ուակաւ ի հեշտութիւն սողոսկելովն այն սկակասէր եւ յորժամ ամենեւին սպառեցաւ ի նոցանէ գիտութիւնն Աստուծոյ, սկսան՝ քաղցնուլ աստուածգիտութեան, որպէս ունայնացեալն՝ ի կերակրոց յագեցման եւ այսպէս չքաւորեցան եւ պակասեաց ի նոցանէ ճշմարիտն Աստուծոյ գիտութիւն, եւ զի բնական է ընութեանս՝ խնդրել զայն որ սկաշտէ, եւ առ որ յուսայ, եւ օգնութիւն ինդրէ, վիճակեալ տկար եւ աղցաւոր կենաց։ Սովէին ունել վերատեսուչ եւ օգնական, եւ այսր անդը յածեալ՝ ի նոյն խնդրի՝ խոտորնակ հայեցողութեամբ, ընդ առաջ ել նոցա սատանայ գիւթօք՝ եւ կախարդօք, որք նմին օժանդակութեամբն ուսան առնել առաջս արհաւիրս, զի թէ առ Մովսիսիւ գտան որք նմին ընդգէմ զինեցան թիւր էին իրբեւ զսոսա ընդ աշխարհ սփուեալ յորս ի դէպ էր ժարդկանն յարել, եւ ըստ զանազան կարեաց պիտոյից՝ օգնականութիւն խնդրել եւ այսպէս յարեցաւ ի սատանայ՝ նոցին միջնորդութեամբ։ Ըստ որում եւ ասէ եւ զնացեալ յարեցաւ ի մի ոմն՝ ի քաղաքացեաց¹ աշխարհին այնորիկ. եւ յղեաց զնա յագարակ իւր՝ արածել զիոնու։ Մի ոմն՝ ի բազմացն՝ սատանայ յաշխարհիս քաղաք գոլով սա՝ տեղի անասնոց՝ եւ թոշնոց՝ եւ լուզակաց եւ մարդկան. յո միջի՝ ածի նա՝ եւ շրջի ընդ երեսս երկրի։ Եւ պատահեալ ժարդկան անառակ զնացից զանազան արհաւրդօք յարակցեցան ի նա, իսկ նա՝ ոչ միայն պահանջեաց զիւր պաշտօնն՝ գիւթիցն՝ եւ կախարդացն պատկերօք, որոց երկրապագէին այլ անյագ թշնամութեամբն՝ յանարդութիւն արարչին, եւ անասնոց՝ որք վատթարք են քան զնոսին՝ անբանութեամբ, հաւանեցոյց՝ զրանաւորս՝ երկրագանել, ըստ որում եղիստացիքն զապիս պաշտէին, եւ իսրայելացիքն՝ զլիսոյ որթուն¹ երկրապագէցին, եւ բիւրք իրբեւ զնոսա՝ առին զանասունս ի պաշտօն։ Եւ ցանկայր՝ ընուլ դորովայն իւր՝ յեղջիւրէն՝ զոր խոզքն ու-

¹ ԲՆ. ի քաղաքացեալ:

² ԲՆ. որուն:

տէին, եւ ոչ ոք տայր նմա: Այս արտաքին պատկեր բանիս անկարգ է զի ոչ երբեք՝ անկար է դարմանողին՝ կերակրիլ յայնմանէ որով զանասունսն դարմանէ: Բայց ի տեսութիւն խորհրդոյն՝ վայելուչ, քանզի արդարեւ՝ ցանկային մարդիկ բնաւորական բարոյից ուղղութեան որ առ անասունսն: Զի նոքա՝ երամացեալք առ իրեարս խաղաղութեամբ, եւ սոքա միմեանց՝ սպաննօղք եւ դըժօղքն, նոքա՝ սահման ունելով խառնիցն ի պէտս աճմանն՝ ի դիպօղք ժամու, եւ սոքա՝ ընդ բնականին, եւ յանբնականն վատթարացան հեշտախտութիւն. նոքա՝ զբաւականն ունելով յերկրէ զճարակ՝ անհոգութեամբ շրջին եւ սոքա՝ պատճառաւ հարկաւորին՝ անչափս եւ աւելորդս մթերեն: Իսկ եղջիւր կոչեցաւ՝ անասնեղէն առաքինութիւն՝ համեմատեալ ընդ բանականացն զի սոցա՝ բանք Տեառն իբրեւ զմեզր քաղցր է, եւ ցանկալի քան զնորին խորիսին, իսկ առաքինութիւն որ ոչ է ի բանից Տեառն քաղցրութիւն է, որ անօսր է՝ եւ յստակ այլ յանասնոցն ուսմանէ եղջիւր է վատթար՝ որ միայն մասն ունի քաղցրութեան, եւ խոզից անուամբ կոչի՝ նիւթապաշտութիւնն, որ մասն ունի մաքրութեան՝ միայն զպաշտիւն եւ բովանդակն՝ մոլորումն է եւ վատթարութիւն որպէս ասէ Մաղաքիայ՝ յամենայն տեղիս հեթանոսաց անուան իմոյ՝ խունկ ծիփ եւ անուն իմ մեծ է ի նոսա զի զմոլար երկրպագութիւն՝ որ յանուն արարչի՝ ծառայակիցքն յինքեանց մղէին. եւ արարիչն՝ յինքն ընդունէր՝ որ ճշմարիտն էր: Արդ՝ պաշտեն զնիւթքս, եւ ցանկալով, նոցին բնական ուղղութեանցն, յիւրեանց անառակ կեանսն՝ մարդկութիւնս սովէր, որոյ ի յառաջել ժամանակին եղեն միտք հելլենացւոցն փիլիսոփայից ժողովք եւ քննեալ զրընութեանս՝ գտան անձնիշխան կամաց մեր՝ զովելի եւ սիրելի՝ զոր առ անասունսն տեսանէր բարոյից կարգ եւ յանառակութենէ ի հակառակն ստերիւրեալ, վասն որոյ՝ դարձուցեալ՝ զմարդկութիւնս ի շոայլութենէ, երամացուցին ի քաղաքս, քաղաքական օրինացն հաւանութեամբ, ի չափ արկին զամուսնութիւնն դատաստանի ներքոյ արկեալ զգրժօղս, կարձեցին զապանութիւնն եւ զյափշտակութիւնն եւ այնչափ առատացան ի բարիս, մինչ ասել մարդարէին ամենայն հեթանոսք՝ թլիատեալ են սրտիւք, եւ իսրայէլ թլիատեալ մարմնով եւ համառօտ հարայէլ թլիատեալ մարմնով եւ համառօտ հար-

ւանեցուցանօղ ի սոյն Պօղոս յասելն, հեթանոսք որ զօրէնս ոչ ունին՝ բնութեամբ զօրինացն գործեցին, զգուշացեալք յամենայն ախտից, իբր թէ հաւատացեալ են պատասխանառութեանն Աստուծոյ, յաւուզն յորում դատի Աստուծած ըստ աւետարանիս իւմում զգաղտնիս մարդկան Քրիստոսիւ եւ զայսպիսի խոկումն մարդկութեանս եւ զգործասէ: Եւ եկեալ ի միտս իւր, ասէ, քանի վարձկանք են ի տան հօր իմոյ հացալիցք եւ ես աստ՝ սովամահ կորնչիմ. յարուցեալ՝ գնացից առ հայր իմ, եւ ասացից ցնա, հայր, մեղայ յերկինս եւ առաջի քոյ եւ ոչ եւս եմ արժանի կոչել որդի քո արա զիս իւրեւ զմի ի վարձկանաց քոյ եւ յարուցեալ՝ եկ առ հայր իւր: Միտքը՝ ցուցաք զփիլիսոփայն, որք ճանապարհով զբնութիւնս՝ ըստ կամաց օրինացն ուղղեցին եւ զաշխարհ քաղաքարկան օրինօք զարդարեցին եւ սոցա, որք եղէն մարդկութեանս, եղեւ խոկումն զգարձկանացն առատութիւնս, եւ զիւր սովելն: Եւ վարձկանք կոչին՝ էքս, քանզի ոչ ըստ արժանեաց առին զիւրաքանչիւր բնական զարդարանս քանզի վասն նորա արեգակնն մշնջենաւոր եւ պայծառ էութեամբն հուրվի յարեւելից յարեւմուսս, վարձ առեալ զսքանչելի ճառագայթին գեղ, որոյ՝ փոքր նշուլիցն մարդոյ սովեալ է եւ որչափ եւ հնարի ոչ կարէ զնոյն իւրացուցանել, նման վարձեցաւ երիւար՝ զօրութեամբ եւ ինքն՝ ի փանագութենէն՝ սովի: Ոչխար՝ ասրաբերութեամբ, եւ ինքն՝ ի սառուցմանէ զկծի նոյն եւ բնաւ էքս, հացալիցք են՝ ի բնական չնորհան, զի ընդ Քրիստոսի՝ եւ ոչ Սողոմոն յամենայն փառսն իւր՝ կարողացաւ իրու զմի ի վայրի ծաղկանց զարդարիլ: Առ այս հայելով՝ նախանձի զրարւոքն, եւ ասէ յարուցեալ՝ զնացից առ հայրն իմ. եւ ասացի հայր՝ մեղայ. եւ յառնել՝ եւ զնալ իմաս ըստ Պօղոսի զի թէ եւ ճշգրիտ հաւատապն՝ ու եկին ի մեղայն. սակայն՝ զործովն զնոյն ստուգեցին զի այնչափ առատացան յօրինադրութիւնն, իբր թէ պատասխանի տալ յաւուրն յորում դատի Աստուծած զգաղտնի մարդկան: Եւ յայնմ աւուր՝ սպասողացն զի՞նչ է այլ խոկումն (ՏԸԸ, խոկումն) քանի մեղայ, որպէս այն որ ասէ, որ քննէն զի Տէր է այս՝ ըստ մեր հասմանս առաքելի վկայութեամբ, որ Քրիստոսին խօսէր: Իսկ նա՝ որ քննէ զսիրտս, ծանեաւ՝ զի եւ ըստ զործոց, եւ ըստ կամաց զայս ասացին որոց

եւ իրաւացի դատեցաւ տալ զիւր ձրի արդարութիւնն : Հայր կոչէ , որոյ՝ եւ ի նոցանէ վկայութիւն՝ ոչ է առելորդ ի մէջ առնուլ , զի եւ գործով եւ բանիւ խոստովանեցան զԱռուած հայր յասելն Պղատոնի ի Տիմէի տրամաբաննունութեանն . յորում ինքնախօթիւն առնէ վասն արարածոյս , եւ ասէ Ե կարգին զայս , բայց զհայրն՝ եւ զարարիչն ամենեցուն գործ է գտանել եւ գտեալ ամենեցուն , պատմել՝ անհնար է : Մեղայ յերկինս եւ առաջի քոյ . մեղքն ստուգարանի մեղկութիւն , եւ հոսումն մտաց՝ ի խոտորնակ հետութիւնն , զայս ասէ՝ զիմ ի հետութիւնն մեղկելն , եւ մոլորելն , յերկինսդ բարձրացուցի : Ըստ որում ասէր Աստուած աղաղակ Սողովմացւոցն եւ Գոմորացւոցն՝ ել առաջի իմ թէպէտ եւ ի մեղանչելն՝ կարծի թէ յերկիրս եմ բացակայ ի քէն , բայց յորժամ ի միտս եկի՝ ծանեայ զի բովանդակն՝ յերկինդ եհաս առաջի քոյ յամենահայեաց տեսութենէդ՝ եւ ի սպասաւոր ոգւոցն հրեշտակութենէ , եւ ոչ եւս եմ արժանի կոչի որդի քոյ , որպէս զանդրանիկն զիստրայէլ որք որդեգրութեանն պայմանաւ սպասեն երկնից ժառանգութեանն , եւ զայդ զաւառք ինդրելով , օտարք եւ պանդուխուք չընին յաշխարհի : Ես այդմ չեմ արժանի , առա զիս իրեւ զսոսա , զոր ինձ ի սպաս վարձեցեր , իրը զարեկակն անապական եւ լուսաւոր , զերծուցեալ զիս ի մահու երկիւղի վտարանդի ծառայութենէս եւ եթէ այդմ չեմ արժանի , որպէս զերամացեալ անասունս եւ զթուչունս , անաշխատ՝ առանց խոռովութեան կալ առ իրեարս , ի սէրն եւ ի խաղաղութիւն , կամ հանդո ի քրտանց եւ յաշխառութենէ , իրը զնոսին ի հարկաւոր պիտոյին ճարակելն : Քանզի զայս միտք մարդկութեանս հելլէնացւով խոկային՝ յորժամ վաստակէին յօրինադրելն՝ եւ յոչ կարելն զիւրաւ ուղղել զբնութիւնս , ըղձանային՝ բնաւորապէս ունել զոր խրատելովն՝ ոչ կարէին հաստատել : Եւ յարուցեալ՝ եկն առ հայրն : Գայ առ հայրն այնու , զի ոչ միայն երկրաւոր իրացս եղեւ քննող՝ այլ եւ ընդ երկինս ճանապարհ արար եւ զլուսաւորացն դիրս քննեաց , եւ գանապան զօրութեանցն նոցա՝ ի ներ եղանակացն տեղեկութիւն հանձարեաց , փափաքանօք իմաստութեանն , եւ տա(ր) փմամբ աստուածսիրութեանն յայս ձգտեալ : Եւ զի՞նչ այլ ընթացք երկրաւորի , քան յօդս իւրով ի վերանալ եւ ի լուսաւորաց

միջի՝ շրջանակելով զետեղել : Յոր հայեցեալ հօրն՝ դթացաւ , եւ յարուցեալ՝ եկն ընդ առաջ նորա : Դթութեանս՝ որով առաստացաւ Աստուած առ նոսին , կանխաւ յառաջազոյն արար աւետարանիչ զմարգարէսն , որպէս ասէր Դաւիթ . ծափս հարէք ամենայն հեթանոսք . Եսայի , ժողովուրդ որ նստէր ի խաւարի ետես զլոյս մէծ . Ամովս , ամենայն հեթանոսք ինդրեսցեն զջէր յորոց վերայ կոչեցեալ է անուն իմ եւ գարձեալ՝ վասն այսորիկ խոստովան եղեց քեզ ի հեթանոսս եւ գարձեալ՝ որ կանզնելոցն է՝ յարմատոյն Յեսեայ իշխան հեթանոսաց ի նա հեթանոսք յուսացին եւ ինքն Աստուած ասէր , կոչեցից զոր չժողովուրդ իմ՝ ժողովուրդ ինձ եւ զչսիրեցեալ՝ սիրեցեալ , ահաւասիկ սէրն՝ եւ զթութիւնն առ հեռի կացեալն : Իսկ յառնել՝ եւ ընդ առաջ զնալ՝ անկանելն զպարանցաւն եւ համբուրել իմանամք՝ զբանին իջանելն առ ընութիւնս , որ ձգտեալ՝ ընթացաւ առ նա մինչեւ յօդդ եւ պարանոցէ մարդկութեանս Մարիամ կոյսն ի նմա համբուրել զբնութիւն՝ միացաւ ընդ սա որ դուստր էր հաւատոցն Աբրահամու , եւ ոչ նախանձաբեկ ժողովարանին : Վասն որոյ՝ եւ զառինքն չնորհն ոչ իսրայելի սեպհականեաց՝ այլ ամենայն ազգաց ետ , որք՝ փոխարէն հաստուցանեն նմին՝ զերանութիւնն արդ՝ ծնեալ ի կուսէն՝ միացեալ Աստուծոյ բանն . տնօրէն՝ եւ սպասաւոր եղեւ ամենայն ընութեան աղդի եւ ինքն՝ որպէս զլուխ , րերան եղեալ մեր առ հայր , եւ հրեշտակ մէծի խորհրդ(ոյ) : Ասէ ցնա որդին հայր՝ մեղայ յերկինս՝ եւ առաջի քոյ , եւ ոչ եւս եմ արժանի կոչի որդի որդի քո : Այսպէս ի վերայ հասիր ասացելոց Քրիստոս զկեցեալ զբնութիւն՝ եւ պահեալ զսա ի բնական կրիցն եւ պիտոյիցն կարօտութիւն զաւածանող թշնամին , անհաս գոլով նորին մարդանալոյն խորհրդոյ , պատերազմէր՝ որոգայթել զնոյնն ի բնականն՝ աւելորդօքն . իսկ նա՝ լուսով աստուածութեանն՝ ի խաւարին հալածելոյ՝ անհաս մնացեալ ծանեալ՝ թէ ամենայն մարդիկ՝ ոչ ըստ հոգւոյ կամաց՝ են անհասաւոք , եւ ոչ մարմնոյ կրից մեղաւորք , այլ ըստ նորա որոգայթելոյն՝ եւ դատորելոյն : Վասն որոյ՝ որպէս աչաց միայն է զկեցտն տեսանել՝ եւ զազրիլ , եւ փութեալ ի մարմնոյն մաքրել , այսպէս նա՝

1 Բն. ացից :



աստուածութեանն լուսով, տեսիչ եղեւ ի բնութիւնս կեղտոյ եւ արկածից թշնամույն վասն որոյ՝ ինքն, որ անաղտ էր իբրեւ զաչս, ցուցանէր զայլ անդամոցս աղտն, եւ ասէր հայր՝ մեղայ յերկինս եւ առաջի քոյ: Եւ զի աղօթէր նա առ հայր, ուսանիմք յաւետարանչացն, զի հանէր զգիշերն ի գլուխ յազօթսն Աստուծոյ ոչ յիւր պէտս՝ այլ և մերն¹:

(Շարուճակնիշ.)

Հ. Հ. ՈՍԿԵԱՆ



ԷԶՄԻԾԺՆԻ ՄԱՏԵՆԱԴՐԱԲՆԻ ԻՄԵՍՑԱ- ՈՒՐԱԿԱՆ ՀՆԱԳՈՅՆ ԶԵՄԸ ԳԻՐՆԵՐԸ

Թ. 1890, 14 էջմ. Մատ. = Մայր Ցուցակ,
թ. 1848:

Թուղթք՝ 123: — Մեծութիւն՝ 12,5 × 8,5 սմ.: — Տողք՝ 19—20: — Նիւթ՝ որորի հաստ թուղթ: — Գիր՝ բոլորգիր: — Կազմ՝ կաշեպատ տախտակ, կազմի վրայ կապիչների հետքեր: — Հանգամանք՝ թուղթը խոնաւութիւնից վնասուած. սկիզբէն մի քանի թերթ պակաս է եղել, թերի մասը յետոյ լրացրած բարակ թերթերի վրայ բոլոր գրով (թ. 2 եւ 3): — Թուական՝ ՈՂԲ = 1243: — Գրիչ՝ Յովհաննէս քահանայ: — Ստացող՝ Պետրոս՝ սպասաւոր սուրբ Նշանի Հաղբատայ: — Տեղ՝ «ընդ հովանեաւ սուրբ Նշանիս Հաղբատայ»:

Բովանդութիւն.

1. Դաւթի փիլիսոփայի ներդինացոյ առաջաբանուի սհմոց իմաստասիրուեն (էջ 2 ա—119 բ, պրակլք Ա—ի Գ):

Էջ 119 բ վերջք. Արդ այսոցիկ այսուէս ելոց չնորհեաց Ած զիմաստասիրութի վն զարդարելոց զմարդկաինս հոգի: Այդ զգիտական զարդարութիս զարդարէ ի ձեռն տեսականին իսկ զկենդանականս ի ձեռն զործականին որպէս զի մի զսուտ զիտութի ի կարծեաց ընկալցուք եւ մի չար ինչ զործեացուք:

Ընդ այսուիկ եւ առաջիկա բանք իմաստասիրութե:

¹ Հոս կը մերջանայ խորհրդածութեան հետ եղած նման... թիւնը:

Դաւթի մեծի եւ անյաղթ փիլիսոփայի ընդդէմ առարկութեցն չորից Պիհոռնի իմաստակի եւ սահմանք եւ տրամատութիք իմաստասիրութե:

Հնագոյն այս ձեռագրում՝ թէ գլուխների բաժանումը եւ թէ բնագիրը տեղ տեղ տարրեր են 1833 թուին Վենետիկում հրատարակածից:

2. Էջ 119 բ—121 ա. Ամենայն չար տանջելի. ոչ ոք տանջեալ անպական...

Վերջ. Եւ ընդ բամբասանաւք է սատանա ապա ուրեմն ոչ է անեղ:

Այս գծածք հանդիսաղիր խմբի յառաջադրյն տառից տրամախոհ իմաստասէր մակացու արանց ի Դաւթէ եռամեծէ ենթագրեցաւ:

Յիշատակագրութիւնք.

1. Էջ 48 բ ներքեւի լուսանցքի վրայ նոյն դրչէ.

Զածաշնորհ եւ զպատուական վարդուպետն Պետրոս յիշեցէք յաղաւթս ընդ...:

2. Էջ 121 ա—122 բ ձեռագրի գլուխուրիշատակարան նոյն դրչէ.

Փառք ամենասր երրորդութեն Հաւը եւ Որդոյ եւ Հոգւոյն սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւետեանս յաւիտենից ամէն:

Զահմանաց զգիրս զոր արարեալ է մեծ փիլիսոփայն Դաւիթ ընդդէմ հակառակողացն որք կամեցան բառնաւ զիմաստասիրութին Ակաղիմեանցն Պիհոռնի եւ ձեմականացն խաղաղացոյց զնոսա ի խոռվութենէն եւ ասաց եթէ զոյ իմաստասիրութի եւ է եւ ճմարիտ է եւ զաւրինակս առ մեզ հաստեաց Հայաստանեայս:

Որոյ ես ծեր ոմն Պետրոս սպասաւո՞ւր սր նշանիս Հաղբատայ բաղձանաւք սիրոյ ետու գրել Յոհաննիսի կրաւնաւոր քահանաի իմով արդեամբք առ ի յուսումն մակացո՞ւց:

Այդ որք աւզտիք ի սմանէ յիշեցէք ի սրբամատոյց յաղաւթս ծեր զիս զմեղաւո՞ւր Պետրոս եւ Ած զձեղ յիշեցէ ի բարի եւ կատարման սորա ասացէք զերանի ում թութի եղեւ մեզաց եւ զՔս որդի Այ:

Գրեցաւ զիրքս ընդ հովանեաւ սր նշանիս Հաղբատայ, ի թուիս ՈՂԲ եւ աւանդեցաւ սմա. մի ոք իշխեցէ հանել զսա ասոմիկ կազմեցաւ եւ ձեռամբ իմով Պետրոսի: